



DIOCÈSE DE FRANCE
DE L'ÉGLISE APOSTOLIQUE ARMÉNIENNE
Son Excellence Monseigneur Vahan Hovhannessian, Primat de France

N°. 22, Tome 2, le 16 décembre 2015

Է – ԹԵՐԹԻԿ ԱՌԱՋՈՐԴԱՐԱՆԻ

ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Տեղի ունեցան 3 և 4 Դեկտեմբերին, հանդիսանալով Ֆրանսայի և Արևմտեան Եւրոպայի բոլոր հոգևորականները համախմբող առաջին ժողովը: Ֆրանսայի Թեմակալ Առաջնորդ և Արևմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ Գերշ. Տ. Վահան Եպս. Յովհաննէսեանի գլխավորությամբ ժողովականները թափփով Առաջնորդարանի շէնքէն ուղղուեցան Եկեղեցի և մայր դռնէն «շրաշափառ»ի երգեցողութեամբ յառաջացան դէպի դաս, ուր տեղի ունեցաւ կարճ արարողութիւն: Ճաշի դաշտարն ետք համագումարի բացումը կատարուեցաւ Սրբազան Հօր կողմէ, որ իր խօսքը՝ զարգացնելով հրաշխիւնէ հոգեւորականները մտածելու իրենց կոչումի մասին, վերջւորելով Մատթեոսի Աւետարանի 28:19-20 համարները՝ 9 փառերու ընթացքին ընկալական է հոգեւորականներու արհեստող զանազան հարցեր, Հայ Եկեղեցւոյ անարդարութիւնը Ֆրանսայի մէջ և հոգեւորականներու դերը, պատրաստութիւն և երաստարակութիւն կարգ մը գիրքերու, ինչպէս երիտասարդներու քրիստոնէական դաստիարակութեան համար գիրք մը հայերենով և ֆրանսերենով,

Շարունակել


Նկարներ



ՏԵՂԱՄԱՐԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ՊԱՏԱՐԱԳ ՄՈՆԱՔՈՅԻ ՄԵՋ

22 Նոյեմբեր-ին Ֆրանսայի Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Վահան Եպս. Յովհաննէսեան պատարագեց Մոնաքոյի մէջ, Հայոց Տեղապատմութեան 100-րդ տարեկիցի ոգևորումներու ծիրին մէջ: Ներկայ էին Մոնաքոյի Արք. Պեժմար Պարսի, Մոնաքոյի Բիշակ Ապէր Բ-ի պետական քարտուղար Շարք Պուստոն, և բազմաթիւ պաշտօնական ներկայացուցիչներ: Պատարագին մասնակցեցան Այի-Մարիիմի, Վալի և Մոնաքոյի ծովի հոգեւոր հովիւ Գրիգոր Արք. Խաչատրեան, Մոնաքոյի արքեպիսկոպոսարանի միջ-Եկեղեցական յարաբերութիւններու պատասխանատու Հայր Փաթրիք Քեյի, Ֆոնվիլի Ս. Սիբրալ Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Հայր ժողՖ Տի Լեօ, Մոնաքոյի Անկիթան Մեն Փոյ Եկեղեցւոյ հովիւ Հայր Ուոլթըր Ռէյմընտ: Այս մեծ միջոցառման համար Վիսեն և Քանեն հաստատեցաւ երկաթ երկաթ միջնադուր: Մոնաքոյի հայկական համայնքին, արտաստեղծող իրենց գորակցութիւնը: Իր քարոզին մէջ Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց Մոնաքոյի իշխանութիւններուն իրենց ընդունելութեան համար և իր արգանքի խօսքը ըստ Փարիզի անաբեկական արարքներու գոնեւոր իշխանակին, Նշելով որ ծայրաբաշխականութիւն ու մոլեռանդութիւնը հարիւր տարի ետք այլ անքսան մահացու են: Պեժմար Պարսի Արքեպիսկոպոս իր խօսքին մէջ լիջեց Հայ Առաքելական Եկեղեցւոյ պատմական դերը և ընդգծեց այս ոգևորման արարողութեան կարեւորութիւնը յատկապէս այս ժամանակներուն:

Նկարներ



ՄԱՐՄԵՑԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՑ ՕՍՄԱՆ 84-ԴՆ ՏԱՐԵՂԱՐՁԸ


Այս տարի Մարսէլի հայկական համայնքը 6 Դեկտեմբերին տօնակատարեց Մայր Եկեղեցւոյ օծման 84-րդ տարեդարձը: Տօնակատարութիւնները սկսան տուրք պատարագով, զոր մատուցեց Առաջնորդ Սրբազանը: Պատարագի աւարտին պատարագիչ սրբազանին ընկերակցող թափփը Եկեղեցին դուրս եկաւ և մօտեցաւ կիսանդրիներուն Գրիգորիս Արք. Պալաքեանի որ օծումը կատարած էր Եկեղեցւոյ և Վահան Խորասանճեանի որ գլխավոր բարերարն էր եկեղեցւոյ կառուցման: Ապա Եկեղեցւոյ արահին մէջ տեղի ունեցաւ ճաշկերոյթ, գեղարուեստական յայտագրով, զոր իրագործեց խմբավար Խաչիկ Նշլմազեան: Օխական Խորհուրդի ատենապետ Ռոպեր Ազիլագեան մեծ ուրախութեամբ յայտարարեց Եկեղեցւոյ Տիկնանց Յանձնախումբի վերանախագծութիւնը: Այս լուրջ ընդունուեցաւ յոսկայս ծափահարութեամբ, որմէ ետք խօսք անաւ Տիկնանց Յանձնախումբի ատենապետուհի Տիկ. Թագուհի Ճարուպեան: Յայտագրի աւարտին իր արտասանած խօսքին մէջ Վահան Սրբազան շնորհատրեց Մարսէլի հայկական համայնքը այս տարեդարձի առթիւ և շնորհակալութիւն յայտնեց Օխական Խորհուրդին և Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տ. Արամ Քիւն, Ղազարեանին իրենց թափած ճիգերուն համար ի խնդրի համայնքի և ծովի պահպանութեան, հիմնադիր հայրերու բացած ուղիով:

Նկարներ




ԹԵՄԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՌԱԿԱՆ ԺՈՂՈՎ

5 Դեկտեմբեր-ին տեղի ունեցաւ Ֆրանսայի Թեմական Պատգամատրական տարեկան Ժողովը, Առաջնորդարանի դահլիճին մէջ: Ներկայութեան ատուգումէն ետք ժողովը բացուեցաւ ժամը 10:40-ին թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Վահան Եպս. Յովհաննէսեանի աղօթքով և բացման խօսքով: Թեմական Խորհուրդի ատենապետ Պրն. Փաթրիս Ճօլլեան ներկայացուց բարոյական տեղեկացիքը, որմէ ետք ներկայացուեցաւ և վարչապետեցաւ նաեւ 2015-ի տնտեսական տեղեկագիրը, ունենալով հաշուեթմայի յանձնախումբի դրական վկայութիւնը: Ապա ընկալուեցաւ և վարչապետեցաւ 2016-ի պիտանէ Ժամը 12:50-ին ժողովը ընդունուեցաւ: Ճաշի դաշտարն համար, որու ընթացքին ժողովականները աղօթք ունեցան աւելի մօտէն գործցելու: Հարունակելով աշխատանքը, ժողովականները որոշեցին խաչքող ժողովի թուական ու վարքը: Ապա յաջորդեց նախորդող օրէնք հոգեւորականներու համագումարի ատենապետութեան ընթերցումը: Ներկայացուեցաւ նաեւ 2016-ի գործունեութեան ծրագիրը: Թեմական պատգամատրութեւնը ներկայացուցին իրենց ծովներու գործունեութիւնը և իրենց առաջարկները: Ժողովը վերջ գտաւ: Սրբազանի փառման խօսքով, որուն մէջ տա շնորհակալութիւն յայտնեց Պրն. Արա Տիկնանճեանին այսքան յաջող ժողովատրութեան համար և Պրն. Փաթրիս Ճօլլեանին՝ Թեմական Խորհուրդի ատենապետութեան համար:



ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ԿԵՂՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎ

Ֆրանսայի թեմի Երիտասարդաց Միութեան Կեդրոնական Վարչութեան ժողովը տեղի ունեցաւ 28 Նոյեմբեր 2015-ին Առաջնորդարանին մէջ: Ժողովը ընկալեց թեմի Երիտասարդական Միութեան զանազան ծովներու մասնաճիւղերու կառոյցի և գործունեութեան հետ կապուած հարցեր: Դեկտեմբերի վերջաւորութեան Իտալիոյ մէջ ժողով մը պիտի գումարուի, որու պիտի մասնակցին Յովնան Արք. Տէրտրեան, Եւրոպայի զանազան երկիրներէ հոգեւորականներ և Երիտասարդներ, բաժնեկցելու համար իւրաքանչիւրի փորձառութիւնը և ճշդելու համար հասարակաց ընկիւնները: Միւս կողմէ, թեմի երիտասարդներու այլ ժողով մը նախատեսուած է Տեսինի մէջ, Լիոնի մօտ, 2016-ի Յունուարի վերջաւորութեան, թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Վահան Եպս. Յովհաննէսեանի մասնակցութեամբ:



ԽՐԱԳԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍԸ ԿԱՍԱԻՈՐՆԵՐՈՒ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք մեր ընթերցողներուն, որ մեր այս համացանցային տեղեկատուն աւելի քան 2000 ընտանիքներու մէջ կը մտնէ Ֆրանսայի տարածքին: Բարեկալելու համար իր գործունեութիւնը, Առաջնորդի Գրասենեակը կը փնտռէ կամավորներ կազմելու համար խմբագրական խորհուրդ մը Վահան Եպս. Յովհաննէսեանի ղեկավարութեամբ: Իրենց թեկնածութիւնը կրնան ներկայացնել կամավորներ Ֆրանսայի բոլոր կողմերէն, որովհետեւ գործերը կրնան կատարուիլ նաեւ հեռակա կարգով, համացանցի միջոցով: Գլխավոր պարտականութիւնը պիտի ըլլայ ինքնաբերել և վերջական ձեռք բերել ֆրանսերէն բաժինը: Այս նպատակով ֆրանսերէն լեզուի կատարեալ ծանօթութիւնը անհրաժեշտ է: Թեկնածուները կրնան մեզի դիմել Եկեղեցւորական նամակով: Մեր տեղեկատուի թերթիկի Եկեղեցւորական տարբերակը կրնաք կարդալ նաեւ մեր թեմի կայքէջին մէջ՝ www.diocesearmenien.fr, սեղմելով այստեղ:



ԿԱՐՃ ԼՈՒԹԵՐ...

- **Ս. Ղազար Առաքել:** Շաբաթ 19 Դեկտեմբերի ժամը 10:30-12:00 Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտչի Մայր Եկեղեցւոյ մէջ տեղի պիտի ունենայ Երուսաղէմի Ս. Ղազարի Ապաւեսներու Եկեղեցական արարողութիւնը: Նախորդ օրը Ուրբաթ ժամը 19-ին նախատեսուած է նախատօնակի կարճ արարողութիւն մը: Ս. Ղազարի Ապաւեսները միակ միջեկեղեցական կարգին են որուն կը մասնակցին նաեւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ անդամներ: Իրական տպակներու դաս, Ս. Ղազարի կարգը պահած է ազնուականութեան արժեքները: Անդամներու մեծամասնութիւնը աւանդականորէն կը պատկանին քրիստոնէայ աշխարհի տպակներու և ազնուականութեան դասակարգին: Խոսքակիրներէն առաջ գլուխներ ունէր Երուսաղէմի մէջ, սուրբ քաղաքի պարիսպներէն դուրս, բոլորներու հիւանդանոց մը Ս. Ղազարի իսկողութեան տակ: Այստեղ կը սպասարկէին հայ վանականները: Ս. Ղազարի կարգը այս հիւանդանոցէն ծնունդ առած է:
- **ՍՈՒՐԲ ԳԻՐՔԻ ՍԵՐՏՈՂՈՒԹԵԱՆ ԽՈՒՐՄԲ:** Սուրբ Գիրքի սերտողութեան խումբը պիտի դադարեցնէ իր ինստեր Մանդրան և Սուրբ Մնեղեան գայիք տօներու առիթով: Ցաւորը հանդիպումը տեղի պիտի ունենայ Չորեքշաբթի Նոր Տարուայ 13 Յունուարի ժամը 20-ին, Առաջնորդարանի «Նուրիան Ֆրէնկեան» սրահին մէջ: Բոլորը իրաւորուած են մեր յաջողիկալ հանդիպումին: Աւելի ջերմօրէն իրաւորուած են անոնք, որոնք կը կարծեն որ անաստուած են կամ կը մտածեն որ Եկեղեցին որեւէ դեր չունի խաղալիք մեր կենսանքին մէջ կամ «Երեսխայից, թերահաւատից, յալաշխարողաց և լանմարքից»: